

որուն եթէ հանդիպին, գործը փորելով առաջ տանին դէպ յաջ և դէպ 'ի ձախ։ 450 ոտք փորելէն վերջը, յետ երկամսեայ աշխատութեանց պատ մը գտան, և Ռատուլինարն դիտեց որ այս պատին ծայրերը ուղղանկիւն կը վերջանային, ուստի պէտք էր որ քառակուսի մը ըլլար 27 ոտք երկայնութեամբ, նոյնպէս իրեն համեմատ առաստաղ մըն ալ ունենար։

Աշխատութիւնը առաջ տանելով կէս ժամէն հանդիպեցան ծակի մը, որուն մէջ զլան մը գտան, պայծառ և մաքուր վերնագրով մը գոցած, այնպէս որ կարծես թէ նոր քանդակուեր էր։ Միւս անկիւնն ալ նոյնպէս գտնուեցաւ առջինին զոյ։

Այս գլանաց գրերը մեկնելով, գըտնուեցաւ, որ Նարուգողնոսորի տիտղոսով կը սկսէին, նոյնպէս և վերջն ալ այս ինքնակալիս Բարելոնի մէջ ըրած մեծագործութանցը վրայ կը խօսէր։ Կար նաև զլանին մէջ այս ալ. « Տաճար եօթն մոլորակաց, թագաւորէն 500 տարի առաջ շինուած (գրեթէ 1100 տարի նախ քան զբրիստոս)։ և վերջը անձրեներէն չպաշտպանուելուն համար կործաներ էր, անոր համար Մերովգաք աստուածը ազգեր էր որ նորէն շինեն»։ Գրուածքէն կ'իմացուի որ թագաւորը հաստատուն յատակին չէ դրած, հապա միւս մասերը միայն նորոգեր է։

Մտադիր քննութիւններ ցուցին, որ այս զլանին մէջի գրուածքն ստոյգ էին, և թէ աստիճանաւոր հովանոցները եօթն էին, որ իւրաքանչիւր մոլորակաց մէկուն ընծայուած էր, և այն գուներով էին, որոնք քաւզեայք և աստղագէտք կու տան մոլորակաց, և այս բանիս վրայօք աւանդութիւն ալ կայ Քաղգէացւոց մէջ։

Այս ամեն բաներս ալ ճիշդ կը համապատասխանեն անոնց՝ զորս Դանիէլ կը պատմէ Նարուգողնոսորի վրայօք. սոյնպէս և զլանին մէջի գրուածքն ալ կը ցուցընեն թագաւորին գոռող բարը, կարծելով որ իր գործերը յաւիտեան

պիտի տեսն, և իր ընտանիքը յաւիտեան պիտի թագաւորէ։

Պեղմունքս ցուցուց թէ ինչ բանի համար որոշուեր էր այս զնտերով տաճարը, և թէ չէ Նարուգողնոսոր՝ այլ իրմէ 500 տարի առաջ շինուեր է. միայն շինովին անունը չի գիտցուիր։ Ասկէ կը նանք հետևցընել որ այս թագաւորս այն աւերակաց յարգը ճանչցաւ, և թերևս այս Մոլորակաց տաճարը Բարելոնի աշտարակին վրայ բարձրացած ըլլայ. բայց ասիկայ պարզ ընթաղբութիւն մըն է։

### ՅԱԿՈԲ ՌՈՇԻԼՏ ՊԱՐՈՆ

Ահ, թէ Ռոչիլտ ըլլայի... Ո՞րչափ անգամ չեմ լսած այդ հառաջանքը. և այդ խօսքը զուրցողին միտքը « ուղածս կրնայի ընել » կը նշանակէ։ Այսպէս Ռոչիլտի անունը հասարակ մարդոց համար մեծութեան և կարողութեան հոմանիշ եղած է. վասն զի շատ անգամ աշխարհիս խաղաղութիւնը և պատերազմը, և նաև թագաւորութեանց բաղզը՝ անոր քսակին լարէն կախուած էին։ Եւ որովհետև ասանկ մէկ կրեսոսի մը համար քիչ կամ ոչինչ աշխատանք մըն է բարեգործ և վեհանձն ըլլալը, Ռոչիլտ անունը կրնայ նաև բարեգործութեան և վեհանձնութեան հոմանիշ հնչել։

Եթէ Ռոչիլտ ըլլայի... աղէկ, ընթերցող գու, վստահ եմ որ ամեն անգամ որ գու քեզի ատանկ հառաջանք մը ըրած ես, չես կրցած երբեք անանկ յարմար պատասխան մը տալ որ գու զքեզ գոհ ընես։ Ես ջանամ քեզի այդ պատասխանը տալու, որ թէ և զքեզ չկարենայ գոհ ընել ըստ ամենայնի, բայց գոնէ յարմար ըլլայ և ճշմարիտ։ Եթէ գու և ես միանգամայն երկուքս Ռոչիլտ ըլլայինք, գեռ ևս անանկ կը մնայինք, ինչպէս Աստուած զմեղ ստեղծեր է. որ է ըսել մարդիկ՝ հանդերձ մարդկութեան յատուկ ձիրքերովը և ախտերով։ Հաւասարապէս տարուբերուելով

հոգերէ, փափազներէ, կիրքերէ. կարելի է որ առժամանակ մը մեր ախտերը և բարոյական տկարութիւնները ոսկիէ խաւով մը ծածկուին. սակայն շատ չերթար, այն մետաղեայ պատը կը ճեղքի և անանկ կերպով կը ներկայանանք մարդկութեան առջին, որ աղէկ դիտող աչքը զմեզ անանկ կը տեսնայ՝ ինչպէս

յետոյ շուտ մը դաղրելով մեզի աւելի տեսական զլխացաւ մը կը թողու:

Յակոբ Ռոչիլտ պարոնին հայրը և իր բաղդաւոր հարստութեան առաջին հեղինակը՝ Մայէր Անսելմոս Ռոչիլտ ֆրանքֆորդի սեղանաւորն եղաւ, որ իր անխոնջելի գործունէութեամբն և արդարակորովութ՝ իւր, քիչ ատենուան



ՅԱԿՈԲ ՌՈՉԻԼՏ ՊԱՐՈՆ

ենք իրապէս: Մենք միով բանիւ, գարձեալ բուն մենք ըլլալէն չենք դադրիր. եթէ մենք մեղմէ գոհ ենք, Ռոչիլտին բոլոր ոսկին մեր երջանկութիւնը վերցը նել չկրնար. իսկ եթէ ատոր հակառակ գոհ չենք մեղմէ, յիրաւի կարճատե գինովութիւն մը կրնայ մեզի վաղանցիկ ուրախութեան մը երևոյթը տալ, բայց

մէջ շատ հարստացաւ. անանկ որ շատ մը թագաւորազանց սեղանաւորը եղաւ, և զլխաւորապէս Ասսիայ կայսրընտրին, որուն ինչքը 1806ին, Գաղղիոյ արշաւանաց ժամանակը, ինքը մատակարարելով պահեց: Մայէր Անսելմոս հինգ զաւակ ունեցաւ, որոնց՝ մեռնելու ժամանակը՝ այն իմաստուն խորհուրդը տուաւ.

որ երբեք իրենց եկամուտները ու շահերը մէկմէկէ չիրածնեն . ուստի ինքն անձամբ Եւրոպան իր որդւոց մէջ բաժնեց , անոնց իւրաքանչիւրին բնակութիւնը որոշելով : Մէկը ֆրանքֆորդի մէջ տունը շարունակեց . միւս չորսը Եւրոպայի առաջին զլիսաւոր քաղաքաց մէջ սեղանաւորութեան տուներ բացին : Բարիզ քաղաքը Յակոբ կամ Ճէյմս պարոնին ինկաւ , որ 1792ին ծնած է , և մէկ հատիկ ապրող որդին է . միւս չորս տուները հիմա Մայէր Անսելմոսին թոռները կը մատակարարեն . և են , Անսելմոս 'ի Վիեննա , Լիոնէլ 'ի Լոնտոն , կարլոս 'ի Նափոլի և մէկ ուրիշ կարլոս մը , նախընթացին որդի , 'ի Ֆրանքֆորդ :

Այս հնգեակ դաշնակցութեանը վրայ կը կայանայ Եւրոպայի ամենէն ճոխ սեղանաւորաց տուներէն մէկը , և թերես քան զամեն տուներէն ճոխը : Այս տանս մեծագոյն յաջողութիւնը 1813 և 1814 տարիներուն սկսած է : Ամենուն ծանօթ է թէ Ռոչիլտին տունը որչափ ծառայութիւն ըրած է Եւրոպայի ամեն տէրութեանց՝ անոնց փոխառութեանց յանձնառու ըլլալով . որով զարմանք չէ՝ եթէ Ռոչիլտները , և զլիսաւորաբար Ճէյմս Ռոչիլտը , այնչափ պատուանշան ընդունած ըլլան գրեթէ բոլոր թագաւորներէ : Մինչև 1815էն 'ի վեր Աւտորիոյ կայսրն անոնց ժառանգական աղնուականութիւնը չնորհեց , և 1822ին պարոն տիտղոսը անոնց տուաւ :

Առևտրական գործերը միշտ առետրական գործ են , սովոր էր ըսելու Ճէյմս պարոնը . ոչ զգացումն , ոչ հայրենասիրութիւնը և ոչ քաղաքականութիւնը անոնց մէջը մասն ունին , և Ռոչիլտ այս շահու գործոց մէջ բարեբազդ մահկանացու մը եղաւ . իր զգուշաւոր շահախընդութիւնը երկու երկու երկմիլիոն ֆրանգ կարող եղաւ շահելու : Բայց ասոր մէջ մարդկութեան ըրած շահը ինչ է արդեօք :

Ի վերայ այսր ամենայնի օրագիրք անոր աղքատաց բարեգործութիւնը համբաւեցին : Ասոր համար լաւ կը համա-

րինք շատ մը տարի առաջ հոչակաւորն Հայնէն գրուած մէկ քանի խօսք հոս յիշել : « Այս լրագրաց կողմնակցութիւնը ինծի անախորժ է . անցած օրը սրինդ զարնող աղքատ կոյրի մը մէկ ստակ մը տուի . և սակայն իմ այս ողորմութեանս վրայ մէկ լրագիր մը չէ եղած որ խօսի : Թէպէտ և համեմատաբար շատ աւելի էր քան 500 ֆրանգը որ Ռոչիլտ պարոնը շատ ատեն չկայ աղքատաց բաժնել տուաւ , որոնց վրայ ամենայն լրագրաց աղաղակը լսուցաւ » :

Երկու երկմիլիոն : Մեծ ճոխութիւն մըն է այս , անշուշտ . բայց հաւատացէք ինծի որ երջանկութիւն չէ . սուտ բարեբաղդութեան մը պատրուակ է :

## ՀԱՅԻ ՊԱՏԱՌԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ԶՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ

ՇԱՀԵՐԱԿԱՆԵՐԸ

(Տես Երես 141)

Սիրելի օրիորդիկ , եթէ անցեալ օրուան պղտի պատմութիւնը կրցեր ես աղէկ հասկընալ , պէտք է քեզի յայտնի եղած ըլլայ արեան շրջանին բոլոր գաղտնիքը , և ահա դու հիմա շատ աւելի յառաջադէմ ես քան թէ միջին դարու և աւելի հին ժամանակաց բոլոր գիտունները , որ և ոչ մտքերնէն կ'անցընէին զայն :

Թերես քեզի խորթ երենայ որ մարդիկ 5 կամ 6000 տարի ուշացած ըլլան անանկ բան մը սորվելու՝ որ այնչափ մօտանց իրենց կը վերաբերէր , և այնչափ գիւրին էր մակաբերել : Եւ չէ արդեօք անլուր բան որ այնչափ բազմաթիւ սրտեր այնքան երկայն ժամանակ բարախած ըլլան , և իրենց տեարքն ամենսին անփոյթ եղած ըլլան անոր բուն